



|                                  |        |
|----------------------------------|--------|
| Ն. Պոլոյ համար Տարեկան           | 100 ղ. |
| Վեցամսեայ ,, ,,                  | 55 ,,  |
| Չառառաց համար Տարեկան            | 110 ,, |
| Վեցամսեայ ,, ,,                  | 60 ,,  |
| Մեծ բիւր                         | 2 ղ.   |
| Մոռուցմանց տողը մեկ անգամի համար |        |
| Յ զլ. երկու անգամի համար         | 2 ղ.   |

Դուրս գացած իրագրաց նամբու ծախ-  
քը Խմբագրութեան վրայ է:

Լրագրոյս վերաբերեալ ճամակ կամ ար  
եւ իցէ գրութիւն Խմբագիր = ՏՏօրե-  
նին պիտի ուղղուի . եւ ճանշու ծախ  
քջն ալ դիպողին վրայ է:

ԼՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ 22 ՅՈՒԼԻՍ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Մրուեստահանդիսին խաղաղ տե-  
սարանն եւ այս առթիւ քանի մը վե-  
հագետաց իրարու հետ զրկախառ-  
նութիւնն ըստ բաւականին հասարա-  
կաց միտքն ապահովելէ տեսե՛ղար՝  
եալ չարագուշակ նշաններ ղոյն կը  
վրդովեն, եւ արեւեդեան խնդիրը,  
գլխամանկան խնդիրը, **Հռոմէ խըն-**  
**դիրը**, թիչ մը մտամոռակ մտացունէ եւ  
տեսե՛ղարձեպ մօլորին երեսը կեդրոնն:

Լճաօրհնոյ եւ Վրուսիոյ Վրականի մէջ Վաղդիդոյ միջնորդութեամբ կրն. քաժ խաղաղական դաշնադրութեան հինգերորդ յօդուածը կը տրամադրէր որ Շէշդիկի դքսութեան հիւսնային մասը ուր բնակիչները մեծ մասամբ տանիմարքայի են, Տանիմարքայի դարձուն: Լճա յօդուածին դործադրութիւնը մինչեւ հիմա երեսի վրայ մնաց: Ինչպէս ասկէ առաջ ծանուցեր ենք, Վրուսիա կառավարէր Տանիմարքայի որ իր ետ տակը մասին մէջ գանտող գերմանացւոց աղբային իրաւունքը յարգելու ապահովութիւններ տայ: Իսկ Տանիմարքա հորջիւրով որ գերմանացւոց այսպիսի առանձնաշնորհութիւններ տալը զանոնք կերպով մը Վերմանիոյ պաշտպանութեան ներքեւ դնել եւ յետոյ անոր միջամտութեան տեղի ապէ, չհաճեցաւ Վրուսիոյ առաջարկութեան, եւ իրեն ետ դառնալիք սակաւամիկ գերմանացի հպատակացի տանիմարքայիներէն տարբեր իրաւունք տալ չուզեց: Տանիմարքա տակաւին այս խնդրոյ վրայ Վրուսիոյ կողմանէ իրեն տրուած ծանուցագրին չպատասխանեց, բայց Վրգէնհակի աղբային ժողովներուն առ Վրիթիան թագաւորն մատուցած ուղերձը, որով գերմանայիներուն ինքնօրինութիւն տալու առաջարկու ինչը կը մերժեն, Տանիմարքայի կառավարութեան տակը պատասխանն ալ կը յայտնեն:

Արդ՝ եթէ Տանկմարքա Վրու-  
սիոյ առաջարկութիւնը չընդունիր  
պաշտօնական կերպիւ յայտնէ, ի՞նչ  
պիտի ընէ Վրուսիա. պիտի զանց ը-  
նէ՞ այն պարտաւորութեան կառա-  
րումը զոր հանգեցնուոր դաշամը իր  
վրայ առած է, եւ եթէ չընց ընէ՞  
պաշնադիր եւ միջնորդ տէրութիւն-  
ները լուռ պիտի կենան՝:

Իհա ասոր համար, թէ եւ Վատ-  
րիոյ կողմանէ յայտնի նշան մը չտես-  
նուեցաւ, բայց Վաղղիա լուս չկե-  
ցաւ եւ իր էթնիկ դեսպանին ծանու-  
ցաւոր մը դրկեց, որոյ պարտաւարու-  
թեանը թէ եւ չգիտցուիր, բայց Վեր-  
լինն լրացիւններէն մէկուն խօսքին նա-  
յեւով՝ Բուսիոյ ներքին գործոց մի-  
ջամտութիւն կը համարուի եղբը։  
Խնդիրը տակաւին կախ մնացած է  
եւ չգիտցուիր թէ Վաղղիա արդեօք  
իր միջնորդութիւնը ծանցացնելով  
ուսէնպուրի գործին նման կնիւի։

մ'ալ Շէշգիլիկ վրայ պիտի բացուի: սակայն Վաղղիդ եւ Բրուսիդ — աւելցընենք նաեւ Ռուսիդ — մէջ դարձեալ պաղուծիւն կը նշմարուի, եւ թէպէտ հռուադրին խօսքին նայելով Վաղղիւս եւ Ռուսիւս ինդիքը բաւ լեւեամբարք լուծելու համար կը բաւ նախկին եղբր 'ի Վշըլին, բայց լիեւնդ համաձայնութեան աւրուած ըլլալն անկէ ալ կը տեսնուի, որ Ռուսիւս առաջարկը է Վաղղիդ որպէս զի՛ն. Վրան կողմանէ Լիբիտի խնդրոյն վըրայ տրուած լիբըն ծանուցադրին պատմութեան տրուի, իսկ Վաղղիւս այս առաջարկութիւնը չէ ընդունէր,

Կարծէն իշխանին ալ մասնաւոր  
սրայտնով անշուշտ Ելէզիկի դործին  
համար։ Քօթէնհակ երթալու լուրն  
առ սյժմի դեռ չտուգուեցաւ։ Բայց  
կայսեր եւ իր հօրեղբորդւոյն մէջ  
այս միջոցիս բաւական համամտու  
թիւն կը տիրէ։ Իշխանին և ռումի  
խնդրոյն վրայ ունեցած զաղախար  
ներն, յայտն են, այն է Պապին աչ  
խորհական իշխանութեան քարձում  
եւ և ռումի ալ Խառլոյ մըջոքաւորաբ  
ըլլալը։ Ելկեմար բաւիլ թէ կայսրը  
կատարելապէս այս քաղաքականու  
թիւնն ընդունած ըլլայ, բայց իրաց  
ստիպումը, Վաղդիդի դաշնակիցնե  
րու պէտքը, Խառլացոյ առանց և ռ  
ումիի գօհ չըլլալը, եւ Բրուսիոյ ու  
Պուսիոյ զխառլիս իրենց կողմը քա  
շելու համար անշուշտ և ռումին եւ թե  
րեւս Թիւրքին իտալական մասն ալ ա  
նոր խոտտանալը, — ասոնք ամենքը  
դաղդիական կառավարութիւնը իմաս  
տաբոկի դիւքին մը մէջ կը գտնէ Բ  
առլոյ եւ և ռումի նկատմամբ, եւ  
Վարիպալտեանց քաջալեր կուտան յա  
ւիտենական քաղաքին վրայ արշաւե  
լու։ և ռումի ազգային մասնաժողովն  
ալ գիպալ ժամը հասած համարելով  
կիրքերը բորբոքեցնող յայտարարու  
թիւններ կը հրատարակէ։ Սիւս  
կողմանէ և ռումի արքունեաց կողմ յա  
մառութիւնը, Վաղդիդի իրաւներուն  
եւ ազդարարութեանց խուլ կենալը,  
ժամանակիս յառաջիկան սկըղ  
բունքները դատապարտելը, եւ իրեւ  
ամուր դղեակի մը մէջ իր ոչ կա  
րեմը և ետեւն ապստամբելը մինչև  
ցարդ բանակցութիւններն ի դերեւ  
հանեցին եւ Պապն Խառլոյ հետ  
հաշտեցնել անկտրելի եղաւ։ Սինչ  
դեռ ազգերն ու թագաւորները ժա  
մանակիս դիտութեան եւ ուսմանց  
արգասիքն եղող արուեստից եւ ճար  
տարութեանց հրաշալիքը դիտելու կը  
հրախրուէին ի Փարիզ, և ռումի ար  
քունքին հաղարաւոր եպիսկոպոսներն  
եւ վարդապետներ և ռումի դոմարե  
լով, կերմներ փառելով, արքայու  
թեան մէջ քանի մը սուրբեր ալ աւել  
ցնելով եւ ընդհանուր եկեղեցական  
ժողով մը դուստարելու խորհուրդներ  
երկնելով կը կարծէ թէ իր աշխարհա  
յին իշխանութիւնն անհրաժեշտ նա  
ւաբեկութենէ մը պիտի փրկէ, Դրո

բաղադրաբար ջերմեռանդ հաւատացեալներէ հաւաքուած եւ Զուով լիւած Ս. Արտուրի գնահարը մեծ բանակ մը պահէրու չբաւեր, պապական զինուորներն ամեն օր դասալիք ըլլալով կը փախչին եւ իրենց խորդերն երթնալով պարտաւնան, միւս կողմանէ Գարկալանեանք, որ սեպտ. 15ին դաշնադրութեան մէջ մատ չունենալով անոր պարտաւորութիւններէն ալ աղատ են, դարձեալ հանդիստ չեն նստիր: Ռատի Զուով խնդիրն ալ վերստին հասարակաց ուշադրութիւնը կը դրաւ եւ նայինք լծէ կարող չաղանդներն այս անգամ ի՛նչ դեր պիտի խաղան:

Իսկ Մերեւելեան խնդիրը որ ա՛մենէն ծանր ու դժուարինն է, ամենէն աւելի կիրքերն ու միաքերը կը յուղէ, Ինչպէս յայտնի է, դժտութեան խնձորը Վերիա է, եւ դրոշմներն են հեղինակները, որք ստոյգը խօսելով՝ բաւական ձեռնամուխեամբ եւ ոչինչ նուազ խաղաքանքով իրենց գերել կը խաղան: Սինդեռ Մէրտալը Լըքեմօ Վիպարիա կը մտնէ, հեղինակներն ալ Մըքատիի ընկերացընելու համար նաւարկումը մը կը կազմեն. ապստամբաց առ ժամանակեաց կառախարութիւնն ալ եւրոպական հիւպատոսներուն յայտարարութիւն մը ուղղելով կը ծանուցանէ թէ օսման էան դիտչ կրօղ նաւերուն վրայ յարձակում պիտի ըլլայ: Վերիաի նուաճումն ասիէ երկու դար առաջ ելեւսուն ապիւլէն աւելի տեւած է, եւ Սինտի կղզին 1821էն մինչեւ 30՝ ինն տարի ապստամբութեան վիճակի մէջ էր եղած է. զարմանալի՞ է որ հիմա ալ ապստամբութիւնն 9—10 ամիս տեւելէ ետեւ տակաւին չարունակէ: Իսկ ինչպէս պիտի ըլլայ վախճանը: Ի՞նչ Պուր խնդիրն ընդ հանուր լուէնքիւ թեան միջոցաւ լուծելու համար տէրութեանց ըրած առաջարկութիւնը չընդունայ, եւ ինչպէս Պ. Սուէ կը ծանուցանէր, Վերիաի մէջ եւրոպական քննութիւն մընելու ոռաջարկութեան ալ ընդունուիլ կամ չընդունուիլ ասկաւին յայտնի չէ: Ինչպէս պիտի լուծուի ուրեմն խնդիրը. —քիտոսնեաց կառաւորըղ մը եւ սահմանադրութիւն մը տրուիլով, ինչպէս որ կըսուի թէ Ս. Եհ. Սուլթանը Ղրիթ հետի նաւահանդէսէն հաեւ Լիգըղիոյ թաղուհւոյն ծանուցեր է, կամ թէ ուրիշ եղանակաւ մը: Վաղղիա, ինչպէս վերն ալ ըսիք, Ի. Վրան ծանուցաբերին պատասխանելու համար Սուլթանը ըրած առաջարկութիւնը մերժած է կըսուի, եւ Լիգըղիոյ կողմը կը յարի: Ձեռքը գիտեր տակաւին թէ ( ) դոստ. Սուլթանին (Եւրոպա ուղեւորելով թէ՛աց) եւ թէ ուրիշ խնդրոց նկատմամբ ինչ քաղաքական արդիւնք պիտի ունենայ. բայց անտարակոյս է որ պարտաւ քաղաքակրթութեան յարմար բարեկարգութիւնները եւ մըր ( ) դոստ. Ս. Եհպետի

Վնորայի վարդաբապետական պրահին  
մէջ հնչեցուցած խօսքերուն լրումը  
այսինքն թէ՛ իր Լշրոպա ուղեւորներուն  
նպատակն է Տաճկաստանի մէջ բա-  
րեկարգութեան դործն ՚ի կատար ա-  
ծել եւ անոր ու Լշրոպայի մէջ աւելի  
սերտ հաղորդակցութիւններ հաստա-  
տել, կրնայ ՚՛րեւելիք ան խնդրոյն դըժ-  
ւարութիւններն անհետացնել, եւ  
չարախօսաց բերանն իրական արդիւն-  
քով կարկել:

Ընտրիկայի Սիպեղեալ Վահանը  
գտց անխախտութեան տարեգարձին օ  
րը Փարիզի դատաւոր ամերիկացիի քա  
ւասոր հանդէս մը կատարեցին Սրտնա  
-Յիթէլին մէջ, ուր 250 հրաւիրեալ  
ներ, այլ ուր կին սերկանի նստած է  
ին, Սր աստիւ Ղ. Ղէյմս Սի  
լիքին ատենախօսութիւն մ'ըրաւ որ  
նշանաւոր է ոչ միայն ընտրիկայի մեծ  
հասարակապետութեան օրէնագրու  
թեանց, այլ ուր քաղաքական ազա  
տութեան մասին դարուս սկզբնաց  
համաձայն յայտարարութիւններով:

« Եթան սկզբունքը, ըստ ատենախօսքի, զորս մեր նախահայրերը դրել թե ասկէ դար մ'առաջ արտայայտեցին եւ որոյ վրայ մեր կառավարութիւնը հիմնեցին, իբրեւ մեր աշաց բլրքը կը պահպանենք, եւ չգիտի թո՛ղունք որ մէկ յօլտ մ'ալ անկէ ետեւ չե՛կ կամ կորսուի: Որչափ որ ճշմարտութիւնը կը տարածի, այնչափ ալ մեր ունեցած հաւատքը կածի, աշխարհ ալ այն ճշմարտութեան հաւատալ կ'սկսի, ուստի չէ թէ կասկածանք այլ կատարեալ հաւատքով կրանք թէ « ամեն ինքի կ'հաւատար ստեղծուած են, թէ Երարիչն անոց անկապտելի իրաւունք չնորհած է, որոց գլխաւորն են կեանքը ազատութիւնն ու բարեկեցութեան ջանքը. (ծափ. ) : Եթա քաղաքական սկզբունքն ի սկզբբան արտայայտուած ատեն Նշրոպալի վեհապետաց ծիծաղը շարժեց յայց նշանակած էք թէ ժամանակին հոլովեալին կ'նչ փոփոխութիւններ տեսդ: Դեռ ունեցան ժողովրդոց եւ կառավարչի զստերուն զապցմանց մէջ: Զոս Վահմանադրութիւն մը չնորհուեցաւ, հանքալաքական արտօնութիւններ, եւ ուրիշ տեղ մ'ալ անձնական իրաւունքը ճանչուեցաւ: Զեղնութիւնը դադրեցաւ, ազատութեան սկզբունքը յորդուիլ սկսաւ, եւ միջինաւոր մարդիկ դերութեան թմբութեանէն արթննալով ազատ կեանք վարել սկսան (լսեցէք): Եթաթի իմաստուն վեհապետ մ'իւր ժողովրդեան խորհուրդը կը հարցընէ, իսկ ժողովուրդն ալ խորհուրդ կուտայ եւ կառավարութեան անստոյգ փորձքքքքքք հարկ չնմար: Երբ երկրին մէջ ուռած ծառ ու տեր կտրձակէ եւ անոր խաղաղ ստուերն ներքեւ կը դումարուին ազատ միաբն ու ազատ մարդը: »

« Ի՞նչ վսեմ բան կրնայ ըլլալ  
քան զազգ ի՞նչ որոյ նպաստակն է մարդ-

կային ցեղին կանգնումն եւ Լատու-  
ծոյ ազատ երկրապաշտութիւնը: Հռո-  
մայեցիք իրենց մեծութեան օրերուն  
մէջ խնամախօսեալ իրենց ազատու-  
թիւնները դաժակալութեան ձեռքը  
ին յանձնեց: Բնա ասիկա դրոշմաւ  
կը տեսնէք նաեւ անոնց դրոշմաւ  
րուն վրայ Օ. Ի. Ժ. Հ. (Օտերա-  
կոյս Իւ Ժողովուրդ Հռոմայ): Եւս  
նշանագրերն անեղծ մնացած են  
ցարդ անոց յաղթական կամարներ  
րուն վրայ: Առէք զիսկալ թէ ի՞նչ  
է այս բառերուն նշանակութիւնը:  
Տարի մ'առաջ տեսայ որ Լնդոնի  
գործաւորներն իրենց բարձր գիւղքէն  
վար առնուլ կուգէին Օտերակոյս եւ  
Ժողովուրդ Լնդոնի բառերը: Եւս  
ատեն մեր երկրէն լուրեր կուգային  
թէ խաղաղարարութեան միջոցներուն  
վրայ կադ եւ կուսներ բացուած են:  
ուստի կը բաղձայի մեր հայրենեաց մէջ  
հռչակել Օտերակոյս եւ Ժողովուրդ-  
Լնդոնի բառերը: Սակայն վտան-  
գի ժամանակ միայն ծերակոյտին գի-  
մեւը չենք: Մեր կառավարութեան  
երբակի ձեւը, օրէնսդրական, գոր-  
ծադրական եւ դատաստանական, ի-  
րարու էպակս հարկաւոր են ժողո-  
վրդէան իրաւունքն ու ազատութիւն-  
նը պահպանելու համար, եւ անոնց  
խրաւրանքներն մեր վտանգութիւնը  
համարումն ու օժանդակութիւնը տա-  
լու պարտաւոր ենք, որպէս զի մեզիւ  
եւեւ եկողներուն ալ անաղարատ հա-  
ղորդենք այն քաղաքական գործարա-  
նը, որ մեր պարծանաց առարկայն ե-  
ղած է: »

ՀԱՌԱՊԱՐԱՆՈՒՐԸ

Փարիզ 30 յուլիս, իրիկուն.  
Վիեննա. — Սուլթանը երկ զիշեր մե-  
ղակամ մեծ թաղարարութիւն մը ներկայ դըտ-  
նուեցաւ: Օրէնսդրութիւն մէջ մտնելու համար  
համար ծախսարկեցաւ: Վաղը Բէշթ պիտի  
երթայ: Ֆուտու վաճառն եւ Պ. ալ Պ. օսթ  
յաճախ կը խորհրդակցին:

Եւրոպայի երրորդ եւ ԳրանԵրկրոս Գով-  
սէի օգոստոս 17ին Սալապուրի մէջ պիտի  
տեսնուին:

Փարիզ 1 օգոստ. իրիկուն.  
Վիեննա. — Վ. Պոլսոյ աւստրական  
դեսպան Պարոն Բրոքէշ Օսթրիա առաջին  
կարգի դեսպանութեան աստիճան բարձ-  
րացաւ:

Բէշթ. — Սուլթանը Հռոմագրոյ ժո-  
ղովրդէն ետեւագրին համակրութեան փոր-  
ձեր ընդունելէ ետեւ՝ կէս օրէն ետքը մեկ-  
նեցաւ:

Պոլսէն. — Պ. Բրեքուէնքո հրա-  
ժարական տուաւ, բայց զեւ չընդունուե-  
ցաւ: Պ. Բրեքուէնքո կը պնդէ, իստա-  
վարութեան պաշտօնակներուն մէկ մասին  
փոխադրութիւնը հաւանական կերակի՝ քա-  
նի որ Պարսկաստ եղբայրներն իրենց պաշ-  
տօնին մէջ պիտի մնան:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՌԱՊԱՐԱՆՈՒՐԸ

Վիեննա 31 յուլիս.  
Վիէ. — Սուլթանն այս առաւօտ Վիէն-  
նային մեկնեցաւ կայսերազուն Էֆենդիե-  
րուն հետ: Ամեն ալ քաջատուր ինչ: Վիէ.  
Սուլթանը Գանուրի ընկերութեան շողե-  
նաւերով կը ճանապարհորդէ, եւ այս ի-  
րիկուն Բէշթ կ'ապաստուի:

Օֆէն 31 յուլիս.

Վիէ. — Սուլթանը հիւսիս Բէշթ հասաւ:  
Այս գիշեր հոն պիտի մնայ, եւ վաղը՝ հինգ-  
շաբթի՝ իրիկուն ժամը աստիճան պիտի  
մեկնի:

Վառնա 1 օգոստ.  
Բարձր. Մեծ Եւրոպայի այս առաւ-  
ժամը 17ին Վառնա հասաւ եւ կէս օրին մի-  
ջոցները պիտի ճանաչայ երէն ի Ռուսիոյ:

ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

Օգոստ. Սուլթանին Լնդոնի ը-  
րած տղերութիւնը խիստ շքեղ եւ փա-  
ռաւոր եղաւ: Լնդոնիցիք մեր վեհա-  
պետը համակրութեան մեծամեծ նը-  
շաններով ընդունեցին, եւ ինչ որ ծոխ

եւ հզօր աղբ մը կրնար ընել իր կայսե-  
րական հիւրը պատուելու համար Մե-  
ծըն-Բրիտանիա լեռնին կ'առարկէ:

Թաղապետանք Վալէսի իշխանն  
եւ թաղապետ հօրեղբայր Քէմպրիճի  
գուրը յուլիս 12ին Տուլը երթարով  
Օգոստ. Սուլթանը դիմաւորեցին, ու  
բոյ ամեն քայլերուն առջեւ ծաղիկներ  
եւ յաղթական կամարներ փռուած եւ  
լուսաւորութեամբ լինէին: Եւս  
կեցցէններուն ձայնը գրեթէ երբեք չի  
գաղթեցաւ:

Պրինսիպի պարտին մէջ Օգոստ.  
Սուլթանին ալ նոյն ապարանքը առ-  
մանուած էր, ուր 1855ին Գաղթի  
կայսրն իջնանեցաւ: Լնդոն հասնե-  
լուն հետեւեալ օրը Օգոստ. Սուլթ-  
անն Ռ. ինտրի պալատը թաղապետ  
այցելութեան դնաց, որ դռնէն այս  
առթիւ իր հնգամեայ առէն ի բաց  
գրաւ եւ իր բոլոր արքունեօք շնորհա-  
ւալ արժանաւորութիւն մեծարանք ընկա-  
լաւ թաղապետ վեհապետը, եւ իր ար-  
քունի իրակարանին ծախսութիւններն  
անոր ցոյց տուաւ:

Օգոստ. Սուլթանը Վ. իշխան  
ւարանն եւ Ս. իշխանի նաւահանգիստն  
աչքէ անցնելով Լնդոնի հիւրանոցին  
նաւային զօրութեան վրայ գաղափար  
մ'առնեցաւ: Իստրական թաղարանին մէջ  
անդրական ընկերութեան անուանուած  
գեղեցիկութիւններն ու ծախսերը  
տեսաւ: Զարգացողական պարտին մէջ  
ալ աշխարհի փառաշահ մեծ քա-  
ղաքին հարստութեան անհաստեւ եւ  
զաւ եւ հիւ ընկալութիւնը փայլեց:

Ռ. իշխան ամենափառաւոր կոչուեց  
եւ պարահանգէս մ'ալ տրուեցաւ իրեն  
Հնդկաստանի նորաշէն պաշտօնատան  
մէջ, ուր անխափառ ունին ամեն տեղ  
առատապէս կը շրջայ:

Եւս հանգէսն Հնդկաստանի կա-  
ռավարութիւնը կուտար Օգոստ. Սուլթ-  
անին, անոր ցոյց տալու համար իր  
մեծութիւնն ու զօրութիւնը, եւ Լնդոն  
մէջ միջնաւոր մահմեդականներ իր  
իշխանութեան ներքեւ ունենալը, որը  
զՍուլթանը իրենց կրօնից դուրս կը  
համարին: Բարդիւններն ունեցնելու  
չէ իսկ խորհրդարանին անդամներ Լնդո-  
նի կառավարութեան կ'ծծուիին երեսին  
զարկին, որպէս թէ Սուլթա-  
նին ընդունելութեան առթիւ խորհրդ-  
արանէն ծախս ընկաւ հրաման չու-  
ղելու համար, որ կրնար իր ներկայա-  
ցուցած ընտրողական իրաւանց օրէնքը  
փոխել մէջ ձգել խորհրդաւ այս ծախսը  
Հնդկաստանի երաւանց վրայ իւրեւրե-  
լով հնդկներէն հանել: Բայց այս մե-  
ղաքանալ արժէքն ինչ ալ որ ըլլայ,  
կոչուեց Լնդոնի Գանդէսի գանձե-  
լուն անարժան չէր, կերակուրի հա-  
մար պարտաւորուած քրահը, որ հնդ-  
կային կառավարութեան խորհրդարանն  
էր, ամեն կողմանէ ոսկեղեւ ապակի  
ներով զարդարուած էր, եւ մէջ տեղը  
յաղթական զինարար մը կանգնուած  
էր, ուր պատմական արժէք ունեցող  
հին եւ անգլիական փառանքները եւ զը-  
րօշաններ իրարու խառնուած էին:  
Մանուկներ ոսկեղեւ փաղի գլուխ մը  
եւ ունեցող, որ Հնդկաստանի հռչակա-  
ւոր թիւրքա Սուլթանին աւար առ-  
նուած է, Երեւելեան վեհապետ մը  
աչքը զբաւեւաւ արժանի էր: Բարդ սե-  
ղանի աղանդներն ոսկի էին, եւ 2500 հո-  
գի ծախս նստան: Օգոստ. Սուլթանն  
իր թիւ թաղապետն աղջկան Եւս իշ-  
խանու հին տուած էր:

Եւս փառաւոր կոչուեցին մէջ պա-  
տահալ տալու գէպը մը այն է Տի-  
կին Միւղլեւիսի յանկարծական մա-  
հը՝ յաւալի ապուրուութիւն մ'առնե-  
ցաւ, եւ թաղապետն ու Վ. Եւս. Սուլթ-  
անը հետեւեալ օրը փաթաղան ի-  
րենց ցաւակցութիւնն յայտնել օաման-  
եան գեղարարին:

Օգոստ. Սուլթանը Ռ. ինտրոն  
մէջ անգլիացի կամաւորաց զորարանին

աչքէ անցուց, ուր 25000 հետեւակ  
թնդանութեամբ եւ հեծեալ զօրք կային:  
Սակայն օգին գէշութիւնը թող չար-  
ւաւ որ թէ՛ Սիւրի ճէտի նաւահանգէսն  
եւ թէ՛ Ռ. ինտրոն զօրահանգէսն ի-  
րենց նախնական ծրագրին համեմատ  
կատարուէին:

Յուլիս 21ին կերակի օրը Օգոստ.  
Սուլթանը Պրինսիպի պալատէն դուրս  
չեղաւ, իր կայսրութեան շահերուն  
վրայ խորհրդաւ համար լորտ Սթանլիի  
հետ երկայն տեսութիւն մ'ըրաւ, եւ Վ.  
Բէշթ ծարարապետին հետ Տաճկաս-  
տանի մէջ գլխին կերպիւ երկաթու-  
ղիներ շինելու միջոցներուն վրայ խո-  
սակցեցաւ:

Յուլիս 23ին Օգոստ. Սուլթա-  
նը Վալէսի իշխանին, Քէմպրիճի  
գրին, Տիկին Բարդիսթընի, եւ լոր-  
տերուն ու հատարակաց խորհրդարան-  
ներուն այցելութիւն ընելէ ետեւ, եւ  
րեքշաբթի օրը Լնդոնային մեկնեցաւ:  
Վալէսի իշխանն ու Քէմպրիճի գուր-  
ը Եւրոն վեհապետութիւնը ծանու-  
ղներու գային մինչեւ Տուլը, ուր Սուլթ-  
անը թաղապետն Օգոստին շնորհա-  
ւը նախալով եւ անգլիական նաւատոր-  
մէն 5 զոհաւոր եւ 2 փայտաշէն Փըր-  
գաթ մեկնելէ ընկերանալով Քալէ գնաց:

Յուլիս 23ին Օգոստին շնորհաւոր-  
ւելուն առթիւ Վ. Եւս. Սուլթանը  
Վալէսի իշխանին հետագիւր մը զարնե-  
լով ինտրոն եւ իր շնորհակալութիւն-  
նը յայտնէ թաղապետին, որ այնչափ  
սիրով ընդունած էր զինքը, ժողովրդ-  
եան՝ որը այնչափ համակրութիւն ցոյց  
տուած էին, իր սքանչելոյն զրուող  
անգլիական բանակին եւ անոր ապրա-  
պետ Քէմպրիճի գրին, ինչպէս նաեւ  
Լնդոնի հզօր եւ գեղեցիկ նաւատորմին՝  
որ այնչափ փառաւոր տեսարան մ'ըն-  
ծայած էր իր շքեղ կայմութեամբ:

Օգոստոսիան Սուլթանին Վ. իշխ-  
նային մեկնելուն լուրը նոր գրեւ մը  
տուաւ մարդաբարձր մէջ եղած պատ-  
րաստութեանց: Լնդոն կողմ յաղթական  
կամարներ, զարար ոտերով ծաղիկներով  
եւ զոյն զգոյն կանգնեցնելով զարդար-  
ւած դուռներ եւ ուրիշ այլ եւ այլ ձե-  
ւերով լուսավառութեանց հանդեր-  
ձաններ մեծ փաթով յառաջ կը տար-  
ւին օգոստոսիան: Ինքնակալին Վ. Պո-  
լս վերադարձը փառաւորութեան համար  
Քալէստարայէն Վեպէքի եւ Լ. իշխա-  
նի ծովագերներն զմարդիկ տեսարաններ  
պիտի ներկայացնեն, ուր Եւսիպոսի  
փոխարքային, բարձր Մեծ Եւսպոքո-  
սին, Սիւրիոյ Սուլթանի փաշային, Սա-  
պարապետին, Բեաթի փաշային եւ  
Պարսից գեսպանին ծովագերաց ապա-  
րանները կարգէ դուրս շքեղութեամբ  
զարդարուած են: Վ. Եւսպոքոս այս ան-  
գամի լուսահանգէսը մինչեւ հիւսիս տեւ-  
նուածներուն ամենն ալ պիտի գերա-  
զանցէ:

Իսկ օգոստոսիան Ինքնակալը զի-  
մաւորելու համար յատուկ շնորհաւ-  
ներ պատրաստուած են տեսութեան  
պաշտօնէից, գեսպանաց, այլ եւ այլ  
ազգաց գլուխներուն, եւ զարդի ման-  
կանց համար՝ որք քաղաքանալ երդե-  
լով պիտի օրհնեն Վ. Եւս. Ինքնակա-  
լին վերադարձը: Արաւի թէ Եւրո-  
թի խաղաղութիւնը շնորհաւորութեան  
ալ հասարակութիւնը ձրիպէս պիտի  
պարգայեն Վ. օսթրի մէջ:

ԻԱՌՆ ԼՈՒՐԵՐ

Եւրոպայի Եւրոպայի միտրան 21-  
ին իրիկուն Գալիս վարդապետը՝ որուն  
համար լուր կը պարտէր թէ Լ. օստո-  
ղեան անուն ընկերութեան գլուխ եղած  
է, այս օրերս իր մէկ պարտքին համար  
Բ. Վուսթը բանտարկուած ըլլալով,  
անցեալ շաբաթ օրը հետեւեալ նախկը

գրած է Ս. Պատրիարքին:

« Լնդոնապետ Սրբազան Հայր.  
« Բոս օրում իմ կրօնական կարծիք-  
ներուն եւ սկզբանց նկատմանի այլ ընդ-  
այլը եւ զայնակողական լուրեր կը պը-  
տրտին, եւ բոս օրում Զ'ր Բ. Սըր-  
բաթիւթիւնն ու կրօնական պատկառե-  
լի Ս. Ժողովը յիս զայնակողութեան  
գէն վասն Լ. օստողեան անուն ա-  
ղանդաւոր ընկերութեան եւ նորին ձե-  
ռօք տալագրուած Պատիւր անուն չա-  
րահար գրեցին, փանտոյ ներքին հա-  
մադմար կը գառապարտեմ թէ այդ  
Լ. օստողեան աղանդաւոր ընկերու-  
թիւնը եւ կընդգծեմ նորին Պատիւր ա-  
նուն թաւաղից զիլըր եւ յօժարու-  
թեամբ կը գաւանդի թէ ես Հայաս-  
տանայց Լ. օստողեան Ս. Եւս. Եւս-  
գաթիս եկեղեցւոյ ողջամիտ փորձապե-  
տութիւնները եւ թէ յառաքելոյ եւ ի  
Ս. հայրապետաց անտի հաստատուած  
են կրօնական կը յարգեմ եւ կենացս  
մինչեւ վերջին շունչը մեր ազգային ուղ-  
ղափառ Ս. եկեղեցւոյ պայծառութիւն-  
նը ու իրաւունքները կը պաշտպանեմ  
եւ պիտի պաշտպանեմ ընդգծեմ հերձ-  
ւածորոյ ու մարտից, զորս մինչեւ ցոյ-  
ժով թէ մեր Ս. եկեղեցւոյ եւ թէ նո-  
րին առաքելաբարձր զայնակողները  
գառապարտած են ու կը գառապար-  
տեն: Ուստի այս իմ ողջամիտ գաւա-  
նութեանց հետ կը փառահանգեմ զձեր  
արարչութիւնը եւ կրօնական արագու-  
մար ժողովը թէ այսուհետ պիտի աչ-  
խատիմ միշտ փառն պայծառութեան  
Ս. եկեղեցւոյ եւ փառն յարստեւ խո-  
ղաղութեան եւ ամրողութեան աղբիւս  
1867 յուլիս 13 Գալիս վարդապետ Զի-  
ւ. Պոլս լնդիկեան նախկին ա-  
ւաղ թարգման Ս. Ե-  
րուսաղէմի: »

Երեւել թէ այս նամակը գրելով  
յիշեալ վարդապետը Ս. Պատրիարքէն  
նիւթական օրհուրթիւն մը պիտի իր  
25000 զօրութեան չափ պարտքին վառ-  
րումը կ'ապաստէ եղեր, փառն զի քանի  
մ'օր ետքը՝ այն է հինգշաբթի օրն ու-  
րիշ նամակ մը Ս. Պատրիարքին գրե-  
լով՝ վերադարձաւ յետս կոչած է:  
Բնա մարդ մը՝ որուն կրօնը՝ փո-  
խանակ ներքին համայնական վրայ հա-  
տատեալ ըլլալով՝ զրչին ծայրի մեղանին  
հետ խառնուած է:

— Հնդկալով ի օրը Թափարուի պա-  
լատին մեծ գրան (Պաղը—Հնդկալուն)  
ներք ճին Մալիկի տարարանին մէջ հըր-  
գէս պատահելով յիշեալ մեծ ապա-  
րանն ու շրջակայ շէնքերն այրեցան:

— Սուլթանին լուր կուտան թէ  
քոլեւայի գէպը մը պատահեր է յու-  
լիս 19ին, բայց անիէ ետեւ ուրիշ գէպը  
պատահած չից, հետեւորար նաւերը  
մարտը անցադրով կը մեկնին Գանու-  
րէն:

— Եւս օրերս երեք ամսական վը-  
ծարուեցաւ Բ. Գրան պաշտօնատար-  
ներուն:

— Սարինէն հետեւեալ կը գրեն  
մեզ:

« Վ. անայ հայոց երեւելիներէն մե-  
ծապատիւ Սահակ պէյ Վ. արքանեան  
որ իր ազգասիրական գործերով շատե-  
րուն ծանօթ է, Վ. սեմ. կուսակալին  
հրամանաւ քանի ամեն ի վեր քաղաք  
կը գտնուի, եւ որովհետեւ շատ տարի-  
ներէ ի վեր Եւրոն բարձրութեան ծա-  
ռայութեանց մէջ գտնուելով՝ կարի  
յոյժ սիրելի է նմա, ուստի եւ արդար  
գործելու մէջ իր ձեռնադրութիւնը  
չինայիլ իւր ազգայիններէն:

« Յիշեալ ազգասէր պէյը կայսե-  
րական տեսութեան մատուցած հաւա-  
տարիմ ծառայութեանց փոխարէն այս  
օրերս Բ. Գանէն երկրորդ կարգի



որտեւ ճիշդէն նշանակութիւնը չունի մեր տա-  
րապիտիկ բառը զոր դորձած ուսած է մինչեւ  
հիմա . ուստի աւելի յարմար չըլլածը եթէ  
հպափոխել բառը գործածենք եւ տարա-  
փոխիկ թառն ալ երկրորդին տառնք) . չոր-  
քանի՞ թէ նոյն ինչն . Հնդկաստանի (նոն ալ  
ուխտասեղիներ կան) եւ թէ Մէքսիկոյ ուխ-  
տադնացութիւններն են ամենազօրուոր  
պատճառ նոյն արտայնութեան երկնյուն եւ  
համատեղած յատկութիւնն ստանալուն .  
հինգերորդ՝ թէ քօլէտան Հնդկաստանէն  
Մէքսիկոյ եկող ուխտատուներուն միջոցա-  
քանի՞ մ'անդամ չիճաղի մէջ ալ ծաւալելով  
Եղիպտոսի ճանրով եւ պարձող ուխտաւոր-  
ները քանի՞ մ'անդամն են արտը հետեցին  
Էջիպտոս րեւոյն են, ուրիշք Միջերկրա-  
կան ծովով հետզհետէ բոլոր Եւրոպա տա-  
րածուած է . վեցերորդ թէ Եւրոպայն ադն  
արաբէն պահպանելու համար քառանթիւ-  
նայն եւ ուրիշ ողջպահական միջոցները որ-  
քանի որ ինտեղութիւնն սղընթական աղ-  
բիւրին Հնդկաստանի մօտեւոր 'ի գործ կը  
դրուին, այնչափ քիչ ծանրաբեռն կըլլան  
եւ այնչափ աւելի աղբիցութիւն կրնան ու-  
նենայ . որուն համար նոյն համառոտողով ո-  
րոշած է թէ Հնդկաստանի ուխտաւոր բեռ-  
նած նաւերը դեռ կարծիք ծովը ճնտած  
Պապէ-Լ'Ամստէսի նեղուցը Փէ Ռոմ ըսուած  
կղզին դնուուն եւ եթէ մագքուր բլրան թող  
տրուին, ապա թէ ոչ քարանթիւնայն են.  
Մարտիւն եւ սոյն քարանթիւնայն հաստա-  
տութիւնն ալ եթէ կարելի է, նոյն ինքն  
նեղուցին մօտեւոր կամ նեղուցէն անդին  
Օլաք ըսուած անդը . թէ չէ կարմիր ծովուն  
մէջ ցամաքուն հեռի կղզեայ մը մէջ հա-  
տատուելի, որոյն պի հաղորդուոր ուխտաւոր-  
ներուն պարզապէս թիւը դաւարել լրլայ եւ  
օբիեղանցութիւնն մը կատարուելը կարելի  
չըլլայ . այն հաստատութիւնն թէ վարդու-  
թիւնը եւ թէ ծախը . չաճակից կատարա-  
բութիւնը միջնորդու թիւնով ըլլալը պտու-  
նած ուսած է համառոտելու . եւ առաջար-  
կած է թէ ադն առաջարկութիւնները 'ի գը-  
լուի հանելու համար կարմիր ծովուն մէջ  
գտնուած յարմար անդամները յատկապէ-  
սաբէ անցունելու ուսով մանրամասն տեղեւ  
կարծիքներն տառնայ պէճալ . եւ եօթմե-  
րորդ թէ որ դնութիւնն (առէզդոման) եւ  
մագքանոցի (լաղստէ) հաստատութեան  
յարմար անդը չկրնան գտնուիլ, կամ թէ  
գտնուելիք եւ քարանթիւնայն միջոցներ 'ի  
գործ դրուելուն հոգն ալ թէ որ զարձակ  
քօլէտան չիճաղ մանչ, այն ժամանակ Ե-  
ղիպտոսը պահպանել, որուն համար չիճա-  
ղէն Սուէիյի ճանրով գտնուող ուղղանքը  
կողղակի Էլլէզէ (ձէճէհ Գաւարսը) ըստած  
անդը դրիկն ու հոն նոյն տառն օր քարան-  
թիւնայն եմթարիկ եւ անկից Էլլէ որ (Թու-  
րի միջն) դրիկով հոն ալ 24 ժամ յլստողու-  
թիւնն ասանել եւ ապա Սուէիյ մացուել,  
ինչպէ՞տեաւ Ալկրիկան կողմը կողղ Եղիպ-  
տոսին ուրիշ նաւահանգիստները անցնող-  
ներն ալ կամ Եւրաթիոյ կողմը կամ Էլլէ հեւ  
կամ ուրիշ անդ մը քարանթիւնն սղանցը-  
նիկ ապա եւ ապա քարանթ մացուել . Ու-  
էլլերորդ եւ թէ բաժնուած ամեն միջոցներուն  
հակառակ քօլէտան զարձակ կարմիր ծովէն  
Եղիպտոս մանելու ըլլայ եւ նոյն միջոցին

թէ՛ Եւրոպայան եւ թէ՛ Տաճկաստանը զերծ  
 ըլլան նոյն արտաքին, այն առանձն Եզրիպտոսի  
 բոլորը Արշերկրակահերին հետ ունենցած ծովա-  
 կերին հաղորդակցութիւնները ժամանակաւոր  
 ինքնադիկ կարողանան ինչդուր Տէրութիւնանց  
 ուշադրութիւնը դարձնաւ է. ինքնորոգ  
 Մէքքէին եւ Մէսպինին մէջ ողջ պահական մի-  
 ջնոցներ ձեռք առնել, որոնց գլխաւորներն  
 են Գուրպայան Պայրապինին օրը սպանանա-  
 զոհեցողներն արհեստ եւ մանցարդներն բայց օ-  
 ղն են եւ արեւգական ճառագայթներուն չի-  
 ձգուելու համար կոյանոցներ, (աղլում)  
 սպանդանոցներ կայմով, արտաքնացիներ չի-  
 նայի, տեղւոյն եւ արեւգական խօսքով ինքն հակել  
 եւ այլն. եւ այլն. սոյն վերջին իշխեցողն 'ի մօ-  
 ադ զիտօրութիւն ընկելու եւ պէտք եղածը  
 անօրինելու համար անցեալ տարի բժշկա-  
 կան Եատուկ յանձնաժողով մը զլիւսեցեալ,  
 որուն անդամները բարի ջանն աշխատու-  
 ի խամրի ու անխնայ ըստիւրութիւններն ամին  
 բան կարգի գործեցաւ. բայց ցաւալի է որ  
 յանձնաժողովն իւր անդամներէն մէկը՝ Ա-  
 քիմի պէլը կորսնցուց, որ իւր անձնուրու-  
 թիւնը զոհ եղաւ. Այս տարի որիչ յանձ-  
 նաժողով մ'ալ ըրուեցաւ. տասը բժիշկ, ո-  
 րոնց երեքը ըրխտոնեայ եւ օթմի արքուն-  
 նի բժշկական գլխորդի մասնակցական աշտ-  
 կերանիւնէն բաղկացած. բժշկաց մէջէն  
 Տօթթր Գասթրալի անունը շատերու ծա-  
 նօթ պատուաւոր են ներքոնք բիշկըն յանձ-  
 նաժողովոյն բժիշկն (էնտիք բիշոն) է.   
 որուն հետ մէկ տեղ ձիտաէին մէջ ընկե-  
 րակից ըլլալու եւ տեղւոյն քորանք ինչայի  
 պաշտօնը վերելու պատիւն ունին. միւս  
 քորխտոնեայ անդամին պաշտօնատեղին է  
 Էլլէնէ. իսկ մասնակցական բժիշկներուն պաշ-  
 տօնը ուստատեղեաց բժշկական անցելու-  
 թիւնը ըլլալով՝ Մէքէն եւ Մէսպին գացին  
 Միւսթրին հետ ընկերակցութիւնաւ .  
 Եւստանոնք ինքն արժանի է թէ այս տա-  
 րի զրկուած յանձնաժողովը երկու պաշտօն  
 ունէր. մէկը՝ ուստատեղեաց մէջ ողջ պա-  
 հական կանոնաց դրոժդրութիւնը եւ ուխ-  
 տաւորաց թէ՛ դատտեանը եւ թէ՛ վերացաբ-  
 ժին հակումը. երկրորդ՝ բժշկական հաւա-  
 ժողովոյն վերայնաց վերջերաց որոշմանը  
 դրոժդրութիւնը, որուն համար մասնաժո-  
 ղով մ'ընտրուած էր չորս անդամներէ բաղ-  
 կացեալ, որք են՝ յանձնաժողովոյն վերա-  
 նաւաւը, Միւսթրին, մասնակցական բժիշկ  
 անդամ մ'իւն նուաւաստ. Սոյն երկրորդ պաշ-  
 տօնին համար Պատրայի նաւահանդիւստէն  
 սրճունքի պատերազմական իղմիր անուն  
 վատաւոր քօրլէթ-չողեհաւը յանդայած  
 ըլլալով՝ մայիս 20ին ձկնորսի ճանապարհ  
 եւ անք նոյն քօրլէթով եւ թէ շինաղի թէ  
 Եէմէնի բոլոր նաւահանդիւստներն ու մին-  
 չեւ Պապէլ-Մանտէպ զտնուած կղզիներն  
 եւ Պապէլ-Մանտէպի նեղուցին ընթանք զէ-  
 լրմ կամ Մէյրուսը բուսած կզկին, ուր անդ-  
 րայիցիք վերստ մը կանոնած եւ զիւսիկ որ  
 չինած են, նաւա նոյն նեղուցին մօտերը  
 դանուած բոլոր կղզիները եւ Ալբիկանն եւ  
 զերքը հիւսիսային լայնութիւն Այն վրայ  
 Օլոքը բուսած տեղը աչքէ անցնողին  
 եւ ամեն նաւ պէտք եղած մանրանուն ծանօ-  
 թութիւններն առնելով՝ երեսունհինգ օր  
 տաճկանիկ ճանրորդութիւնէն մը վերջը ող-

[illegible]

ۛ ۛ ۛ

Ըզգային վարժարանին մը ռուսումն  
նասարհի կառավարչութիւնէն ընկեր  
յառկութիւններն ունեցող մէկը կուզ  
ւի զօհարուցիլ ամսականօք մը ։ Այդ  
պաշտօնին յարմարութիւն ձեռնարկ  
կրնայ Մէրճան չարչին զրաժամուս միծ ։  
Կրնայ Սարգիսն Յարութիւն աղային ներ  
կայանալ ։

ᐅ ᐱ ᑭ ᐱ ᐱ ᐱ ᐱ ᐱ

ՕՐԻՆԼԳԻՔՐ

ՕՍՄԱՆԵԱՆ ՏԷՐՈՒԹԵԱՆ

Հասարակաց բարեկարգութեան  
և անհատական պարտույց և իրաւանց  
օրէնքներն ու սահմաններն որոշող և ա-  
նոնց դէմ պարծուած զանցառութեանց  
և յանցանաց պատիժները տրամադրող  
այս կարեւոր օրինալիքը որ սահմերեն  
գրական լեզուն հասկցող ազգայնաց  
ճանօթութեան համար սակեց երկու  
տարի առաջ հայերէն պարզ աշխուր  
հարաւ լեզուի թարգմանուած ու որպ-  
ւած հատը 10 զուռւշի կը ծախուէր  
այս օրերս ազգայնոր անձ մ'ամենը մէ-  
կէն գնելով զինը 10 զուռւշէն 6ի իւ-  
ջուցած է, որպէս զի սահմերեն հասկե-  
ցող ազգայինը գէւրտութեամբ զայն բու-  
սանալով պարտաւեկեալ օրինաց և կա-  
նոնաց տեղեկութիւն ստանան և հայրի  
եղած ժամանակ իրենց իրաւունքը չի  
կորսցնեն կամ անգիտութեամբ պատ-  
ժայ կնկապ չըլլան, որոյ օրինակները  
ս'ընդհատար պակտ չեն:

Պատմական օրինադիրքը Թադևոսյան խորհրդոյ և առաջնորդաց ալ խիստ հարկաւոր է որպէս զեանոր արամադրուել ի հանդիպուելեակ ըլլալով, ըստ այնմ շարժիմն ուսարկանու իմ հան հեռ ունեցած յալ լաբերուել ի խննդերնուն մէջ, և օրինաց սահմանէն դուրս, կամ անսնդ հակառակ սխալ կամ անանելի պահանջումներ չըսելն ։

Ալ գանուի Մերձանը Պ. Յ. Մարգարեան և Պ. Պաղտատար դրա-  
վաճառաց քով և Մահմուտ վաշան  
Պ. Յ. Գալաթեանի խանութը :

Ըստ որոշման վերջին խորհանուր  
ժողովի՝ Կարեգործական ընկերու թեան  
մասնաժողովն իւր պաշտօնը կատարած  
ըլլալով, Տեղեւն ժողովը պատիւ ունին  
յայտ աւանել առաջինայ ծանուցմամբ  
թէ յուրս 30 կիրակի օրը ժամը 7ին  
ընդհանուր ժողով պիտի գումարուի  
սովորական առկին ՚ի՛ Կերատ 1, այն փո-  
ղոց թիւ 13:

Տնօրէն Ժողովն անկ ունի որ բա-  
ժանորդք Տեառք պիտի բարեհաճին  
ներկայ դանուիլ կարևոր խնդրոյ մը  
վրայ խորհրդակցելու և որոշում ընե-  
լու համար :

ԱՌԵԻՏԻԱԿԱՆ

| ԳՐԱԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ |            |           |
|-----------------------|------------|-----------|
| ԿՈՍՄՍԱՆԴՆՈՎՈՒԹՅՈՒՆ    | Հ/ԳՐԱԴԱՐԱՆ | ՈՒՐԱԿԱՆ   |
| 22 ՅՈՒՆԻՍ             | 20         | 21        |
|                       | ԴԱՐԱՆԱԿԱՆ  | ԴԱՐԱՆԱԿԱՆ |
| ՓԱՆԴԱՆԱԿԱՆ ԴԱՐԱՆ      | 104        | 104       |
| ԴԱՐԱՆԱԿԱՆ ԴԱՐԱՆ       | 33         | 32        |

|                          |        |
|--------------------------|--------|
| ԿՈՍՏԱՆՆՈՒՊՈԼԻՍ 22 ՅՈՒՆԻՍ |        |
| Ա Ր Մ Տ Ի Բ              |        |
| ՅԵՐԵՆԻ ՅԱԿՈԲԻԱՆ ԿԱԽԵՐ    | 34—35  |
| » ԽԱՆԿՅԱՆ »              | 31—32  |
| » ԻՆՏ. ՊՐԻՆՍԻՍ           | —28    |
| » ՎԱՐՈՒՄ                 | —      |
| » ԽՈՒՐԿԱՆԻ ԿՈՆՍՏԱՆԴ      | 26—27  |
| » ԿԱՊԱԿ »                | —      |
| » ՊԵՐԿԱԿ »               | —23    |
| ԵԳԻՊՏԱԳՈՐԾԻՆԻ ԿԱՊԱԿ      | —17    |
| ՉԱՐԻՆ                    | 43—43a |

|                      |             |        |
|----------------------|-------------|--------|
|                      | Մ Ե Տ Ս Ք Ս |        |
| Պարոտա կտրած լի է փէ |             | 570—58 |
| » երկան »            |             | 560—58 |
| Շաքի Զօլանի ֆրանք    |             |        |
| « Պարսկաստան         |             | 48—60  |

# ՆԵՐՔԻՆ ԲԵՐՔ

[illegible]

ԱՐՏԱՔԻՆ ԲԵՐՔ

|                              |           |
|------------------------------|-----------|
| Խաչվէ Ռօւս եւ Գալիս 100 հօր. | 740 — 930 |
| Շուք. » գլուխ 6-10 Խ. Կնդ. » | 230 — 235 |
| » փռչի » » »                 | —         |
| » Հոյ. գլուխ » » »           | 226 — 228 |
| » փռչի » » »                 | 228 — 232 |
| Գաղղ. գլուխ » » »            | 224 — 226 |
| » փռչի » » »                 | — 230     |
| Անաղ (գալայ) » » »           | 665 — 670 |
| Պրպրիզ (պրպրէն) հօխայ        | 5.30 — 6  |
| Լիզակ (էլիկա) Պէլիկալ »      | 420 — 425 |
| » » Մարայ » » »              | — 75      |
| Անուշապր (Նոշաւալը) » » »    | — 6.      |
| Պրպրիս (Ձէլիք) մնուռի        | 165 — 180 |
| Կարպր (Գուշուշն) » » »       | — 38      |
| Բիլի հղ (Բէնէքէ) զոյդ մնու.  | 330 — 333 |
| Ձինք տախլակ թիւ 7-12 Հիւյ    | — 5       |
| Ելիկալ՝ Անգ. ձաղաձեւ Կնդ.    | 66 — 70   |
| » Տախլակ 1-14 » » »          | — 100     |
| » Բեւեալու » » »             | 72 — 74   |
| » Բուրակ » » »               | 435 — 440 |
| » Ռուսիայ » » »              | 120 — 130 |
| Գարփիձա Վարիլ 39 Հիւյ.       | 93 — 112  |
| Իւսմիւլէձ ձէն. զոյդ Մնու.    | — 230     |
| » Պէլձ. » » »                | —         |
| » Բիլիկալ » » »              | —         |
| Աբառմաչէթ Սէլէնիս հօխան      | — 15      |
| » Բրիէնա եւ Գաղղ. » » »      | — 14      |

Մասին լրատրոյ բաժանորդդարութեան տեղերն են Կ. Պոլսի Զինիլի խանդ վերը յարկը թիւ 7 Մասին խմբագրատունը  
Խի դատաւայ մէջ հետեւեալ հոգս  
բարձուց անհետկները  
ԷՄՄԻՐ. Յարութիւն աղա Տէտէնան.  
Նիկոմիդիա. Պ. Խորոյի Թ. Էսկի.  
ճանն.  
ԱՏԱՐԱՅԱՐ. Պ. Յարի Սարահորեան  
ՏՐԱՊԷՏՈՐ. Պ. Խաչատուր Էլմասեան  
ՎԱՐԻՆ. Կարապետ պատուելի Զա-  
քարեան.  
ԵԱՏ. Մ. աղա Խաչկիւնան.  
ՀԱԼԷՊ. Նիկողայոս աղա Տէր Մար-  
դարեան.  
ԵՐԶԵԱՅ. Ընթերցասիրաց Թանգարան.  
ՎԱՆ. Ղրիգոր աղա Խաճանեան.  
Ուրիշ քաղաքներէ ստորագրուել ու-  
ղողները այս տեղերէն մէկուն հետ կրնան  
լիղ խցիլ

Խմբագիր-Տիգրան  
Ս. ԻԻԹԻԻՃԵԱՆ

Ի ՏՊԱՐԱՆԻ ՄԱՍԻՍ ԼՐԱԳՐՈՅ  
Կ. ՊՕԼԻՍ ԶԻՆԻԼԻ ԽԱՆ